

Այսօր և միշտ աշխարհն պէտք ունի այդ Ս. Հոգիին, այսօր մարդեր պէտք ունին երկնքի օծանդակութեան և մխիթարութեան. Բարեկունի լեզուախառնակութիւնը նորէն կ'իշխէ հոգիներու և ազգերու մէջ, և քաղաքակրթութեան ու Աստուծոյ թագաւորութեան աշտարակը կը մնայ անաւարտ: Պէտք ունինք կրակէ լեզուներու շնորհին հասկնալի ընելու ճշմարտութիւնը հոգ սերունդներուն, պէտք ունինք Ս. Հոգիէն պարզուած սրբութեան, նորոգումին, և քաջութեան, պարտութեան կարենալ մատնելու համար հոգիներու դժոխքը, և աշխարհի նեթանսութիւնը: Որպէսզի մարդս իրական արժէք մը ներկայացնէ, պէտք է որ հոգևոր շունչ մը ըլլայ իր ներքը, իբրև ի վերուստ լիած՝ թափուած խորհուրդի մը խօսուն արտայայտութիւնը. և որպէսզի կարելի ըլլայ այդ արժէքը ծաւալել հոգիներու մէջ, պէտք է կրակէ լեզուներու շնորհը ընդունել, ճշմարտութեան կրակէ քարոզը հնչեցնելու հոգիներուն:

Որքան տեղին է յիշել Աւագբային խօսքը այս տօնին առիթով, «Մի տրտմեցնէք Սուրբ Հոգին»: զի այսօր մեր քաղաքակրթութիւնը իր բոլոր յաւակնութեանց հակառակ ուրիշ բան մը չունի եթէ ոչ աշխարհածաւալ «հայհոյանք» մը ընդդէմ Սուրբ Հոգւոյն: Եթէ երբեք քաղաքակրթութիւնը հոգիներու «կրթութիւնն» է՝ ամէն ատենէ աւելի այսօր անիկա կորակոր պարտութեան մըն է ենթարկուած: Անգթութիւնը, ոճիրը, ամէն ժամանակէ աւելի այսօր ապերասանօրէն կ'իշխեն, և Քրիստոսի հոգին նահանջի մը մէջ է: Նոր վերնատուն մը պէտք է, քիչ մը յոյս և բարոյական բաշխելու մեր օրերու ուղեկորոյ մարդկութեան, որ քաղաքակրթ աշխարհը կը ներկայացնէ, և մեր եկեղեցւոյ վայրավատին զաւակներուն, որոնք Սփիւռքի տրտմութեանց մէջ՝ լքուած իրենց բոլոր յոյսերէն Անոր միայն կարող են ապաւինիլ:

Նոր վերնատուն մը հոգիներու հրեղէն մկրտութեան:

ՆԱԲ.

ԿՐԾՆԱԿԱՆ

ՄԵՂՔԸ ԵՒ ԱՆԿՈՒՄԸ

Ա. — Անկուժի եւ Սկզբնական Մեղքի աստուածաբանական վարդապետութեան հիմը փորձառութեան մեզ:

«Սկզբնական Մեղք»-ի եւ «Անկուժի» վարդապետութիւնները աստուածաբանութեան մասեր են: Աստուածաբանութիւնը կրօնքին գիտութիւնն է. անոր սկիզբը մարդուն իր կենսքը հասկնալուն ճիգին մէջն է. միշտ նախ կրօնքը կուգայ յետոյ աստուածաբանութիւնը. փորձառութիւնը կը կանխէ փորձառութեան վրայ խորըհրա-

ծութիւնը, և այս երկուքը պէտք չէ շփոթուիլ: Մարդը նախ կ'ապրի յետոյ կը խորհի, ըստ այսմ զարմանալի չէ երբ տեսնենք թէ այնչափ սերտօրէն միացած այս երկու վարդապետութիւնները մէկէն ի մէկ իրենց կատարեալ ձևով յայտնուած չեն այլ զարգացումի երկար պատմութիւն մը ունին իրենց ետին: Ուրեմն մեր առաջին պարտականութիւնը պէտք է ըլլայ նկատի առնել թէ՛ ի՞նչ են փորձառութեան այն իրողութիւնները զորս այդ վարդապետութիւնները կը ջանան արտայայտել, և թէ ի՞նչ է անոնց յարաբերութիւնը գործնական կրօնքին մէջ:

Սկզինք այն հասարակ տեղիքէն ուր կը համաձայնին բոլոր քրիստոնեաները: Ամէնքս ալ դժուարութիւն չունինք ըմբռնելու թէ ի՞նչ ըսել է «ներգործական» մեղք՝

Անկիպ իմացք մըն է որ չի կրնար ժխտուիլ անէ մէկուհ կողմէ որ կը հաւատայ անձնաւորեալ և արդարազան Աստուծոյ մը, և չափով մըն ալ մարդուն կամքին: Ներգործակա մեղքը կը ցուցնէ անհնազանդութեան արարք մը Աստուծոյ հանդէպ, կամ մաքրի և սրտի այդ վիճակը արդիւնք է անհնազանդութեան: Քրիստոս կ'ուրուագծէ մեղքը որպէս մանկան մը կամքի և սրտի ուժացումը իր ամենարգար և սիրող հորմէն: Ներկայ ուսումնասիրութեան համար կարեոր է շեշտել թէ մեղքը միշտ Աստուծոյ հանդէպ է, թէ՛ այս բառը կը պատկանի կրօնքի և ոչ թէ բարոյական կամ քաղաքական փիլիսոփայութեան բառարանին: Անաստուածի մը համար մեղքը պարտանք մըն է: Եթեզ միայն մեղա՛յ, Տէ՛րք, սթափած մեղաւորի մը աղաղակն է յաճախ: Անասարկոյս մեղք բառին իմաստը փոխուած է միշտ հասարակութեան կողմէ պաշտուած Աստուծոյ նկարագրին իմացութիւն համեմատ: Նոյնպէս Ս. Գրքին մէջ կը նրկատուի մեղքի գաղափարին զարգացումը համընթաց Աստուծոյ նկարագրի ըմբռնումին զարգացման հետ: Նախնական ժամանակներու մէջ Աստուծոյ տհաճութիւն պատճառող ամէն բան մեղք է: Մասնաւոր ուշադրութիւն կ'ընծայուի արտաքին գործերու և ոչ թէ շարժառիթներու: Անհատական պատասխանատուութիւնը գրեթէ անտեսուած է, ծիսական անկանոնութիւնները չեն զանազանուիր բարոյական օրինազանցութիւններէ: Սովորոյթի մը անկողնակցաբար զանցառութիւնը կամաւոր անհնազանդութեան աստիճանին վրայ դրուած է: Բայց աստիճանաբար անհատականութիւնը ինքզինքը կը գտնէ և տարբերութիւնը զգալի կ'ըլլայ: Մեղքին արմատը կը ստեսնուի կամքին մէջ, իսկ արարողական օրինազանցութիւնը հազիւ նկատողութեան կ'առնուի բարոյական չարիքի մը ջրով: Զարգացումը իր զարգաթնակէտին կը հասնի Քրիստոսի այն վարդապետութեամբ թէ՛ դուրսէն ոչ մէկ բան կրնայ պղծել: Այդող բայց միայն այն որ ներսէն կ'ըլլէ: Այսուհանդերձ միշտ և ամէն տեղ մեղքը Աստուած տրամեցնող արարք մըն է: Հոս չենք ուզեր նկատողութեան առնել յանցանքի մը յարաբերական աստիճաններու դժուար հարցը կամ մեղքին պատասխանատուութիւնը, միայն ան-

ցողակի կը շեշտենք թէ՛ վերջին վայրկեանին Աստուած միայն՝ որ գիտէ քննել սիրտերը՝ կրնայ չափել յանցանքին բուն աստիճանը: Ոչ ալ կրնանք քննել մեղքի և սնոր իմաստին յարաբերութիւնը: Մէկ կողմ կը զննեք այս խնդիրները, սակայն սա չափը բացայայտ է թէ մեղքի իմացումին մէջ ընդունուած տարրը մարդուն Աստուծոյ ընկերակցութենէն զրկուիլն է:

Մինչև հոս ուզին հարթ է: Երբ քննենք զմեզ կը գտնենք իրողութեան մը սողակ՝ այնչափ խորհրդաւոր բոլոր անոնց համար որոնք կը հաւատան բարի Աստուծոյ մը, թէ ունինք յուր հակումներ և բնաւզներ նման այն մղումներուն սրունք արդիւնք են ներգործական մեղքի բայց և այնպէս կը կանխեն սուէ ներգործական մեղք և բուլորովին անկախ են անոնցմէ: Այս գէշ հակումներուն և մղումներուն համար սուէ անձնական պատասխանատուութիւն չենք զգար, անոնք մեր ընտրած գործերու արդիւնքը չեն, մեզի այնպէս կը թուի թէ անոնք արդէն պատարաս են մեր մէջ, միևնոյն ատեն բոլորովին նման են ներգործական մեղքին արդիւնքը եղող գէշ ունակութեանց որոնք անկարող կ'ընեն մեզ Աստուծոյ հետ յարաբերելու: Անոնք կը շղթայեն մեր լաւագոյն նպատակներն և կ'ընդգծան նան անոնց յաջողութեան: Անոնք պարզ անկատարելութիւններ չեն այլ զրապէս չար են: Անոնք իրողութիւններ են որոնք կը պայքարին ու կը տկարացնեն մեր Աստուծոյ հանդէպ ունեցած հաւատարմութիւնը, զանոնք ոչնչացնելու սուէ նշան չենք ցուցներ, ոչ ալ կ'անհետանան երբ մենք մեծանաք: Ուրիշ խօսքով մեր բնութիւնը ինչպէս որ կ'ընդունինք կը թուի ոչ միայն անզարգուն այլ նաև անզանէտ չարի, անմիութիւն մը ինքն իր մէջ, նատակ հասնելու բարձրագոյն աստիճաններու: Սկիզբէն ինքզինքնին անհամակրելի կը գտնենք Աստուծոյ հանդէպ:

Մարդկային բնութեան այս վերլուծումը կը հաստատուի երբ դուրսը նայինք և ուսումնասիրենք մարդկային այն կեանքը որ կը յայտնուի պատմութեան և քաղաքակրթութեան մէջ: Յեղին պատմութիւնը անհատին պատմութիւնն է իր ընդարձակ կալուածին մէջ: Հրաշալի յառաջդիմութիւն մը ամէն ուղղութեամբ անուրանալի է, այս

ըմբռնուած է որ կը ներշնչէ այն զգացումը թէ մարդը ինկած է այլ բարձրացած, բայց բարձրացումը եղած է մասնաւոր և օտն-մանափակ ուղղութեամբ, ան տիրականօրէն նուաճած է նիւթական աշխարհը, ան դի-զած է անսահման փորձառութիւն մը որ կը ծառայցնէ մարմնական պէտքերու և հան-զըստութեան, ան յառաջդիմած է նաև ի-մացական գիտութեան մէջ, ան իր առջե-ունի բաւական նիւթ անկէ կանելու եզրա-կացութիւններ, ունի լաւագոյն դրութիւն-ներ զանոնք զտելու և դասաւորելու հա-մար։ Ան զարգացուցած է նաև աւելի բա-ղադրեալ և յղուած բարոյական գաղա-փարականներ։ Քաղաքակրթեալ մարդոց մէջ նուազ է բաց վայրագութիւն և ան-զթութիւն, նուազ՝ զազանութիւն և անա-մօթ անօրէնութիւն։ Բայց ապացոյց չկայ թէ իր բարոյական և հոգեոր կարողութիւններն ալ զարգացած են նոյն համեմատութեամբ։ Գիտութեան հրաշալի գիւտերը իրենց մէջ բարոյապէս չէ գտք են, անոնք կրնան գոր-ծածնուիլ հասարակաց օգտին ինչպէս նաև անձնատէր նպատակներու։ Գիտութիւնը անկողմնակալօրէն կ'ընձեռէ հիւանդանոց մը կամ վերջին աստիճանի թունաւոր պայթու-ցիկ մը։ Յատարուն կարելի է ապացուցանել թէ մարդուն բարոյական ուժերը աճնափ ան-կարող են դիմազբաւելու նիւթական աշխար-հին նուաճումներն որ կրնայ զանոնք գործա-ծել կործանելու համար ինքզինքը։ Այսպէս՝ թէ և մարդկային եսասիրութեան արտաքինը փոխուած է, սակայն հիմ չունինք հաւատա-լու թէ մարդիկ իրականին մէջ նուազ ետասեր են քան ինչ որ էին Շահագործողը գերագնե-ցած է յուզկահարը, միակ տարբերութիւ-նը նկարագրելութեան առաւելութիւնն է։ Յառաջագէտ կեանքի մը պայմանները ան-հրաժեշտաբար համընթաց չեն յառաջդիմէր հոգիի մը պայմաններուն։ Մարդիկ պատիւ-մը մէջ կրնան ըլլալ այնչափ ետասեր եւ անաստուած որչափ համեստ հիւզակի մը մէջ։ Մոլութիւնը ոսկեզօծուած ըլլալուն համար մոլութիւնը ըլլալէ չի գաղբիր, զար-գացած մարդու մը յղկելու և փայլուն ետ-մոլութիւնը աւելի կը նսմանքէ Աստուծոյ փութքը քան վայրենիի մը վայրագութիւնն ու կոպտութիւնը, լոկ զարգացումը յայտա-բար չէ սրբութեան և արգարութեան ա-ճումին, ուսուցչապետ մը կրնայ աւելի հե-

ռու ըլլալ երկնքի արքայութենէն քան ած-խագործ մը, բաւական չէ բարձր և գու-նաւորեալ յարացոյցներ ունենալ, բուն խնդիրը զանոնք ապրելուն մէջն է։

Մէկ խօսքով երբ ուսումնասիրենք ազ-գերու և հասարակաց կեանքի անկումը կամ նոր ուժերու և գիտութեան սխալ գործա-ծութիւնը նորէն մարդուն կը գառնանք յա-նայս։ անկէ զատ ուրիշ պատճառ չկայ ար-գիլելու բոլոր նոր գիւտերու հասարակաց և անհատին բարձրագոյն օգտին իրը միջոց ծառայցնելու յաղթանակը։ Արգելք մար-դուն մէջն է, իր գերագոյնը սիրելու եւ հակընկերային մղումները նուանելուն ան-կարողութեան մէջ։ Պատմութիւնը այս գա-ղափարներու ոչնչացման օրինակներ չի տար։ Կարցը իր խորքին մէջ բարոյական և հոգեւոր տկարութիւն մըն է։

Այս տպաւորութիւնը աւելի կը խորա-նայ երբ մարդկային կեանքը բաղգատենք Քրիստոսի կեանքին հետ։ Հոն մարդը կը տեսնենք այնպէս ինչպէս որ պէտք էր ըլ-լար աստուածային ծրագրին համեմատ, նոր լոյսով մը կը դիտենք անոր անկատարելու-թիւնն ու անկումը երբ ինքզինքնիս դէմ յանդիման կը գտնենք յարացոյցի թան-ձըրացեալ օրինակին առջեւ։ Քրիստոս կը ցուցնէ ոչ միայն մարդկային տկարութիւնը այլ նաև անոր անկեալ բնութիւնը, Ան կա-տարեալ ներդաշնակութիւն մը կը յայտ-նարերէ իր բոլոր կարողութիւններուն և իր մարդկային բնութեան հակումներուն միջև։ Իր աճումը միաձեւ ու անխտոր է, Անոր կեանքը կատարելապէս կը համաձայնի Աս-տուծոյ զապագարին և նպատակին։

Քրիստոսի կեանքը առանձնապէս առ-նելով միայն յուսահատութիւն պիտի պատ-ճառէր մեզի։ անոր մէջ կը տեսնենք այն ինչ որ մեր ըլլալիքն է, սակայն մեր ու-նեցած ուժերով անկարող ենք հասնիլ ա-նոր։ Ան կը մասնանշէ մեր բանկեալ մը վի-ճակը։ Այսպէս ներհայեցողութիւնը, մարդ-կային պատմութեան ուսումնասիրութիւնը և Քրիստոսի օրինակն ու ուսուցումը բա-լորն ալ միասին կ'ապացուցեն մեր ներկայ անհնական վիճակը։ Ի՞նչ անուով կոչելու ենք զայն։

Այսպէս բացի անձնական պատասխա-նատուութեան գիտակցութենէն անիկա բա-լրովին անբաժան է ներգործական մեղքի

արդիւնք եղող սրտի և կամքի վիճակէն, աստուածաբանութեան մէջ վաղուց անտի ստացած է «Սկզբնական Մեղք» անունը. իրօք այլ այս երկուքը այնչափ սերտորէն իրարու հիւսուած են որ գործնական փորձառութեան մէջ դժուար է զանազանել զանոնք: Անոնց յառաջ բերած Աստուծմէ ուժացումը միշտ համամասն է: Չենք կըրնար զարմանալ ուրեմն այդ բացատրութեան ընտրութեան վրայ: Այսուամենայնիւ ներկայիս «Սկզբնական Մեղք» բացատրութիւնը շատ կը քննադատուի և բանաւոր պատճառներով: Շատ մը գրողներ կը պնդեն թէ մեղք բանդ պէտք է վերապահել ներգործական մեղքին համար միայն — այսինքն նկարագրի և վարքի այն վիճակին որոնց համար անհատը անձնապէս պատասխանատու է իր արարքներուն բարոյական ընտրութեամբ. այդ բացատրութեան ընդարձակ գործածութիւնը՝ կ'ըսեն անոնք, կ'առաջնորդէ մտքի շփոթութեան և կը վտանգէ բարոյականը: Մեղքին իմացքը տակաւին չբարոյականացած օրերէն մընացած նշխարք մըն է, այսօր անոր գործածութիւնը միայն կը նսեմացնէ մեղքի իմաստին ակաւորութիւնն և կ'առաջնորդէ հիւանդոտ խղճահարութիւններու: Եթէ սկսէինք աստուածաբանական բացատրութիւններու՝ շատ մը բաներ պէտք պիտի ըլլար ըսել յստակ զանազանութեան մը համար, բայց մեղք բառին գործածութիւնը, ցոյց տալու համար այն վիճակը որ տարբեր է անկէ որուն անհատը անձնապէս պատասխանատու է, ոչ միայն երկար պատմութիւն մը ունի իր ետին այլ նաև կը մատնանչէ մեծ կարևորութիւն ունեցող կարգ մը ճշմարտութիւններ: Ի՞նչ դնելու ենք «Սկզբնական Մեղք» բացատրութեան տեղ, բազմաթիւ ենթադրութիւններ եղած են բայց ոչ մէկը բոլորովին զոհացուցիչ է: Եթաւանգական թերութիւն»՝ կ'արտայայտէ այն կարևոր ճշմարտութիւնը թէ մեր դժբախտ վիճակը իր վրայ չի կրեր յանցանքը պատասխանատուութեան իմաստով, կամ անձնապէս զմեզ չենթարկեր Աստուծոյ ցասման, բայց չի պատշաճիր մեր գրութեան լրջութեան: «Բարոյական փոստ»՝ հոգեւոր առաջնութեան զբաղանջ վտանգը մատնանչելու առաւելութիւնը ունի: Սակայն ոչ մէկ բանածէր զոհացուցիչ կերպով կը հաս-

տատէ այն կարևոր ճշմարտութիւնը թէ՛ սրտի և կամքի այս վիճակով հեռացած ենք Աստուծոյ ընկերակցութենէն որ անհրաժեշտ վիճակն է մարդկային առողջ կեանքի: Կրօնքը լոկ բարոյականութիւնն է՝ այլ Աստուծոյ հետ ընթանալ է և յերկու հոգի չեն կրնար միասին ընթանալ մինչև որ համաձայնած չըլլանք. աւելին, ի՞նչ բացատրութիւնը համագործակցական մեղքի գաղափարը իր մէջ պարփակելու առաւելութիւնն ալ ունի:

Իր բարոյական և հոգեւոր կեանքին մէջ անհատը ազդուած է հասարակութենէն, հասարակաց կամքը զայն բաղկացնող անհատներու կամքին պարզ միութիւնը չէ, թէև ան գոյութիւն չունի անոնցմէ գուրու կամ անջատաբար: Հասարակաց գաղափար ըսուած բան մը կայ թէ՛ բայց ոչ հասարակաց գիտակցութիւն: Թէև բարոյական ընտրութեան գործ մը միայն անհատէ մը կրնայ ենթադրուիլ, բայց ան կ'ընտրէ զայն ոչ որպէս անհատ, այլ որպէս ձևուած ու կաղապարուած հասարակութենէն. այսպէս դիմացնիս ունինք համախմբեալ գործակցութիւն մը որ կրնայ նկարագրուիլ որպէս մեղապարտ, վասնզի դրապէս կ'ընդունանայ Աստուծոյ կամքին, թէև բացայայտ է թէ ամէն անհատ անձնապէս պատասխանատու չէ անոր համար: Մեր Տէրը դատապարտեց ոչ միայն անհատներ այլ նաև քաղաքներ, ինչպէս Կափառնայում և Յրուսաղէմ. թիւ փորձենք մեղքը սահմանափակել մի միայն նկարագրի և գործի վիճակներուն, որուն համար անհատը անձնապէս պատասխանատու է Աստուծոյ առջև, այն ստեղծութիւն պիտի ունենանք այն համագործակցական մեղքերու վերաբերմամբ որոնք թէ՛ ընդունուած են Գրիստոսի վարդապետութեան մէջ և թէ՛ հաստատուած են արդի հոգեբանութեամբ:

Ծ. Բ.